

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԵԲՐԱՅԵՑԵՐԻՆ ԵՒ ՀԱՅԵՐԻՆ ԲԱՌԵՐՈՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Հ. Կոչնակի անցեալ տարուան Դեկտ. 5, 19 և 26 թիւերուն մէջ երկցան «Հայյերէն Բառեր Եբրայեցերէնի մէջ և Նըրայեցերէն Բառեր Հայյերէնի մէջ» խորագրով երեք յօդուածներ, Յովհ. Պ. Կարապետեան ստորագրութեամբ:

Նախ երկու դիտողութիւններ նոյն յօդուածներու խորագրին մասին:

Ա.) «Հայյերէն Բառեր Եբրայեցերէնի մէջ...» սկսուածքին պէտք էր որ բնական կերպով հետոն էր մեր լեզուէն միւսին անցած բառերուն խնդիրը. մինչդեռ, ընդհակառակն, ուրիշ լեզուէ մը մերինին մէջ մուտք գործած բառերուն վրայ ծանրանալէ վերջ՝ այդ կէտը նկատի կ'առնուի երեք յօդուածներու վերջաւորութեան մէջ միայն:

Բ.) «Հայյերէն Բառեր Եբրայեցերէնի մէջ...» հաւաստումին իրը արձագանք կը գտնենք սա չափը միայն. «Մեր ցանկին մէջ միայն երեք բառեր կան որ կակարտ՝ գերման արևելագէտը կը կարծէ թէ հիմնապէս հայյերէն են: Այս բառերն են զիիր (Հայ. ձէթ), զիֆիր (Հայ. ձիւթ), սաս (Հայ. ցեց): Բայց քանի որ այս բառերը ուրիշ սեմական լեզուներու մէջ կը զըտնուին, անոնց հայյերէն ըլլալը չատ հաւանական չ'երևիր»: Դրուած խորագրին հաւաստումէն վերջ հակասութիւն մը չէ՝ միթէ ասիկու: Մենք պիտի ուզէինք սապէս գրել իրը խորագիր. «Եբրայեցերէն բառեր հայյերէնի մէջ և Հայյերէն կարծեցեալ բառեր Եբրայեցերէնի մէջ»:

Անցնինք բուն նիւթին:

Ա. Հին Կտակարանի բնագրին մէջ հայյերէնի նմանող բառերը յօդուածագրին կողմէ հինգ կարդի բաժնուած են: «Առաջին կարգին կը վերաբերին այն բառերը որոնք ուղղակի յօւնարէնէ կամ յօւնարէնի ճամբով եբրայեցերէնի մէջ մտած եւ անկէ ալ Մբ. Գրոց թարգմանութեան միջու

ցաւ հայյերէնի մէջ անցած են»: ու կը տրուին վեց բառեր:

Կ'առարկենք սոյն երկու վարկածներուն դէմ:

1.— Բացի յարող բառէն, զոր ոմանք իսկապէս յունարէն բառ կը նկատեն զորիական ծագումով — թէև Հիւրչման առարկէն կը նկատէ — միւս հինգ բառերը յօդուածագրի ըստածին ճիշդ հակառակը կ'ապացուցանեն, այսինքն սեմական բառեր յօւնարէնի մէջ. ասոնք են:

Երբ սափիիր = շափիւղայ, զոր միայն մէկ ազբիւր մը սանսկրիտ շամիւրիյա-էն կը նկատէ (ինչ որ մեզի ալ հաւանելի կը թուի, քանի հայյերէնն ալ, իրը հնդեւրապական ընտանիքին մէկ ճիւղը, կը նայ զայն ի բնէ ունեցած ըլլալ և ոչ թէ փոխ առած): Այս բառերը միշտ սեմական կը նկատուին. տեղ մը կը համեմատուի եբրայական շամիր = գեղեցիկ և շաբժար = փայլի բառերուն հետ: Հübschmannի համար ասոր. սափիիրա-էն կուզայ:

Երբ զիննամուն = կիննամունն, յնր. զիննամուն, զոր, ըստ Հերոդոտոսի, յոյները փիւնիկեցիներէն փոխ առած են, ինչ որ բացայայտ իրականութիւն մըն է ուրիշ համեմներու պարագային ալ (չօքոս, կենաս, կասիա, ձևոհ, ևայլն):

Երբ. խկողընա = յաղրան, սուրբիական տունկէ մը արտադրուած խէժ. արամարանական չէ՝ խորհիլ որ Սուրբիոյ հողին վրայ աճող տունկէ մը արտադրուած խէժը սուրբիական անուն մը կը կրէ սկիզբէն ի վեր և ոչ թէ յունական. իսկ եթէ այդ տունկը միայն վերջին ժամանակներու մէջ յունաց շրջանին բուսաւ ու անոր խէժն ալ յունական անուամբ կոչուեցաւ՝ կ'անգիտանանք:

Երբ. տարինեն-ի առջեւ յօւնարէն «Տրախման(?)» զրուած էր. այսինքն կը հարցուի՝ թէ երբայական բառը տուողը այս է: — Ո՞չ, զանցի տրախման ինքնին յօյները փոխ առած են փիւնիկեցիներէն որոնք այնքան յառաջացած էին կերպաւսեղէնի և կշուքի վերաբերեալ գործերու մէջ (ինչպէս նաեւ բետալու = մետալ, եւ շէրան = քթան բառերը): Արդ, եբրայական տարինենին կամ տարինին համազօր պէտք է նկատել ոչ թէ փիւնիկերէնէ յօւնական անցած տրախմա բառը, այլ պարսկերէնէ

փոխառիկ տարինսուք. իսկ հայերէնի մէջ ոչ թէ դիրքավմայ, այլ դանեկան > դարեհական > դեկան, պարսից Դարեհ Ա. (521-486) թագաւորին անոնովը կոչուած ոսկեղբամ^(*): Դահեկանը չին Ռէխտին մէջ երեք անգամ գործածուած է իբր ոսկի (Եզր 2¹, 8¹⁷, Ա. Մնց. 29¹): Սոյն վկայութիւններէն մին մէջրերած ըլլալու համար յիշենք՝ որ Դաւիթ թագաւոր երբ կը ձեռնարկէ Տաճարին շինութեան, մեծամեծները կը նուիրեն թանկապին քարեր և «ոսկի՝ տաղանդո հինգ հազար (տաղանդո կ'արժէր զբեթէ չ 200) և բիւր (10,000) դանեկան» (դահեկանը մէկ ոսկիէն ուելի կ'արժէր): Մեր բառին ճշտութիւնը կը չեշտուի եթէ նկատի ունենանք որ Եզրի և Մնացորդաց զբեթը կը լիշտակազրեն Պարսկաստանէն Ն. Ք. 446-398ին հրէից գէպի Երուսաղէմ ներգաղթը, և հետեւարար պարսկական դրամի հետ է զործերնին: Դահեկանն արդէն մինչև Մակեդոնական շրջանը նոյն իսկ յունաց մէջ ընթացիկ ոսկին էր՝ տրուած ըլլալով որ վերջիններս աւելի արծաթ դրամ կը կտրէին: Երբ. շուշին = շուշան, արբ. շաշ, եգպ. սոսին, ասոր. շոշանա երևոյթներուն ի տես՝ զիտուններն անոր կը վերապրեն սեմական ծագում. յունարէն դասական բառարանն անգամ կը խօսավանի փոխ առած ըլլալը: Hüb schmannի համար ասորերէն է:

Արգ, ցոյց տալէ վերջ յօդուածազրին կողմէ յունարէն նկատուած բառերուն սեմական ծագում ունենալը՝ կը զարմանոնք թէ ի՞նչպէս Hüb schmann չկայ կարգին մէջ այն «վասահելի հեղինակութեանց»՝ որոնց աօգնութեամբը ուսումնասիրած» է:

2. — Սոյն հինգ բառերուն վրայ մեր տուած ծանօթութեանց եւ եղբակացութեանց ի հետեւանս ինքնին կը խախտի սա վարկածն ալ, թէ անոնք «Ար. Դրոց թարգմանութեան միջոցաւ հայերէնի մէջ անցած են» [երբայցերէնէն]:

Վասնզի, առնենք բարող բառը — զոր Հնե. սեմական կը նկատէ, բայց մենք յօդուածազրին հետ պահ մը յունարէն պի-

(*) Այսանք տարինս-ի Դարեհի անունէն ծագած ըլլալը կը մերժեն, բայց այնուհանդերձ բարելոնական տարինս (դրամ մը) բառին կը կապեն:

ալ նկատենք — ի՞նչպէս կարելի է ապացուցանել անոր մեր մէջ մուտ գործելը Ս. Դրոց թարգմանութեան միջոցաւ, և ոչ թէ առաջ. բառ մը որ կիրարկուած է նոյն իսկ լիլականին ու Աղիսականին մէջ: Բոլորովին հաւանական է որ հայերս՝ յունաց հետեւրեւ յարաբերութիւն մշակող և նամանաւանդ փոխգո-թրակիան ծագումով աղզ՝ փոխ առած ըլլանք զայն ի հնում: Դարձաւ առնելով դիրքավմայն եւ դանեկանը, ի՞նչպէս կարելի է հաշտուիլ այն վարկածին հետ, թէ անոնք Ս. Դրոց թարգմանութեան միջոցաւ մուտ գործած ըլլան, քանի որ թարգմանութենէն զարե՞ր առաջ գոյութիւն ունէին: մանաւանդ դահեկանը ի՞նչպէս մոտիկ ու անոր հպատակ հայսաստանի մէջ, նախ քան զթարգմանութիւն պարսկերէնէ կատարուած միւս փոխութիւններուն պէս, պատզամ, պատնին, սատրապ, և այլն:

Մեր այս առարկութիւնները եթէ համազկեր չըլլան, այն ատեն ինչո՞ւ չհետեւցնենք որ ուրիմն թարգմանութեան շնորհիւ էր որ ունեցանք «օր (ցորեկ)?» = երբ. «օր (լոյս)», «լկու = երբ. լաշոն» և ևայլն: այսինքն թէ մինչև Յ. Ք. 435 թուականները հայերը օօրը չունէին, ալեղուո չունէին:

Արդ, յօդուածազրին յունարէնէ երբայցերէնի մէջ մուտ գործած նկատած վեց բառերէն միայն մին՝ յարողը պահելով, անոր վրայ կ'աւելցնենք ուրիշներ.

Երբ. համելիս, հայ. մանեակ, յնը. մանիափի (թէկ ոմանք ասիկա սանսկրիտէն կը նկատէն):

Երբ. ֆիրիմ, հայ. կեղար, յնը. կիրարիս:

Երբ. սիօր, հայ. սակր, յնը. սազարիս (Hüb. լատ. securis):

Բ. «Թէ՛ երբայցերէնի և թէ՛ հայերէնի մէջ պարսկերէնէ եկած» բառերուն և անոնք վրայ եղած տեսութեան մասին միայն դնահատանք ունինք. յօդուածազրիը զանոնք լաւ գիտերէ. միայն թէ պէտք է անոնց վրայ աւելցնել իր կողմէն երրայեցերէն նկատուած և սակայն մեր կողմէն պարսկերէն ըլլալը տպացուցուած բառերը — զորս ետքէն պիտի տեսնենք Գ. հատուածին մէջ: Իսկ հետեւալներն ալ մեր կողմէն. —

| Եպր. | Պարկ. | Հայ. |
|---------------|---------------|--------------------|
| տարբօն | • • • • | դանելիան |
| քաթվազ | փարիսկակա | քագնորդ (=քահնորդ) |
| վլատամ | վլուկս | պողպատ, պողովատ |
| քարմիլ | *Մարմ | կարմիր |
| աղտա | աղտա | հաստատ |
| քարպաս | Ռեգաս | կերպաս |
| հատամ | հանտամ, անտամ | անդամ |
| մագ. | մակ, մազու | մազ |
| քթրէմ | Ֆունտուրմ | կնդրուկ |
| շամար | նիմարտա | նըմարել |
| չէրէշ (արմաս) | սիրիոր | շերէս |
| քինա | ինն, իննա | իննա-խնդիր |
| ախոր | ախոր | ախոր |
| մաղամամ | համամ | համադամ |
| փարաստ | պարապատ | փարաս-հմ |
| ակաչ | ակիչ | ակիչ |

Գ. Հինգերորդ ցանկին, այսինքն մեր լեզուին մէջ երրայիցերէնէ մուտ զործած (ըստ իրեն) բառերը նկատի առնելով կը զարմանանք՝ թէ ինչպէս տարիներէ ի վեր երրայիցերէն Սր. Գիրք կարգալու միջոցին զգուշութեամբ հաւաքած բառերը միայն այնչափ են: Վասնպի միայն Ծննդոց Գրքի առաջին 12 գլուխներուն ընթերցումով՝ մեր կողմէն կուգանք աւելցնել հետեւալինը.—

Թոնու վա փօնու = թոն ու բռն:

Սիզիր = սոփեր («Սոփերք Հայկանք»):

Թելիա = տապան (ինչպէս որ ունի հայերէն թարգմանութիւնը):

Թարափ = տերև (ինչպէս որ ունի հայերէն թարգմանութիւնը):

Պաւել = բաւել:

Վարփար (*) = պագար, պաճար (պախը):

Ավատ = աւատ (ծառայ):

Էլիին (երթալ) = էլէխ (ռմկ. ջրի ծուրան). Երբալ նշանակող այդ բառը ոչ թէ միայն մարգոց գնացքին, այլ ջրի հոսանքին ալ կը զործածուի. «Վէ համայիմ հալօխ» = «Ա ջուրն երթայր»:

Սեմական նկատուած 42 բառերէն 15 հատը կ'ընդունինք (մաքս, դար, խմբը,

(*) Երրայիցերէնին մէջ նոյն բառին առընթեր (Են. ԺԲ, 16) ձօն բառն ալ (որուն դէմ հայերէնն խաչնիք)՝ մեր լեզուին մէջ անցած պիտի նկատէինք — ուրիշ տեղեր ուղղակի նուէր, ընծայ իմաստով առնուած է — եթէ անցիտանայինք հեղինակութիւններու զիտոր՝ թէ «ձօն [կամ ձաւնչ] էին հարազատ բառ է» (Դուրեան, Այր. Հայ Բնարթ. էջ 35. Խի. Արմ. Gram. V p. 462):

ծոմ, խանութ, հաշուել, քուրայ, քուրմ, քահնանայ, մանգազ, օր, ծրար, քնար, ձէթ, ձիւթ). 13 ը Հնգերոպական կը նըկատենք, իսկ մնացեալ 14 հատն ալ տոկախ կը թողունք (*):

Այսպէս, ըստ Հիւրշմանի, Թիրեաքեանի և Դուրեան Ս. ի, հնդերոպական բառնեն երամի, սևպուհ, զանազան, մածում, ցամաֆիլ, պարանձ, բորակ, լեզու, ձի, կիկի, հրամայիլ [=պրս. Փէրման = հրաման, որմէ և գրամատար = հրամատար (հրամանատար): — (Այր. Հայ. Բնարթ. էջ 34), վասն զի և իրանեան բառերու և անուններու առաջադիր բառ հայերէնի մէջ միշտ հրաի կը փոխուի » (Հ. Կոչնակ 1931 թիւ... Գ. Ֆնալըզիան): այժ [«Շատ հինէն կուզայ... մեր այծ բառը, որ նոյն է յուն. անչ (ռմկ. էջ) բառին հետա»: — Այր. Հայ. Բնարթ. էջ 44]. զառն, իրը թէ երր. յար, մինչգեռ պատնի մը հայերէն բառերու Գ սկզբնաւտառը լեզուաբաններէն ոմանք կը համեմատեն հին յունարէն բառերու առջևէն ինկած շիլաննեային (Բ) հետ, որ Վ-ի ձայնական արժէքն ունէր, ինչպէս կ'երեսի նոյնարմատ լոտիններէն բառերու սկիզբը. զոր օր. զիմի, յն. օնցօς *Փունօս, լու. վին (Փր. vin): ԳԱԼԻՆԵՐԻն. ձշն, Փարոն, Կուլլնա (Այր. Հայ. Բնարթ. էջ 8):

(*) Ցապաւուած 14 բառերը սեմական նըկատելը կանխահաս է: Օրինակի համար կոռուլ բառը կը հանուի երր. կուրէն: Բայց պէտք էր գիտնալ որ այդ միեւնոյն կուր բառէն է նաև կուր որ կորիմ կը նշանակէ: Որպէս կոռուլը ինչ աստիճան որ սեմական ծագում ունի, նոյնքան ունի նաև կորիմը: Բայց բանի որ կորիմը բառն հայերէն բառ է, և ոչ թէ փոխարիկ (Խի.), որպէս չուրը կ'իշնայ կորիմին սեմական ըլլալուն վարկած:

Դարձեալ, խոզը իրը թէ երր. խորիտ էն, բայց չէ մի որ հրեային արդիւուած էր խոզենի ուտաել (Ղետ. ԺԲ. 7. Օրէնք ԺԲ. 8). ուտազներն Ենովայի բարկութիւնը զրգուցին (Ես. Կե. 4). իսկ ի հաճոյու օրինապահութեան և ի հեծուկս հեթանոս թագաւորի մը կամքին կայ մարտիբոսւթիւնը «Շամաւնեայ և Եօթն Որդւոց նորին» (Բ. Մկր. Զ. 18): իսկ Անառատի Որդին՝ ստամբըսի անտեղիտալի պահանջքին ի գոհացում՝ օտար երկրի մը մէջ կը յօժարի խոզ սրածելու պաշտօններուն էն անարդը հրեային համար: Հրեան խոզ չունէր: Մրկ. Է. 11 ի մէջ յիշուած զիւահարին և խոզերուն վերաբերմամբ պէտք է նըկատի ունենալ հեթանոսներու գոյութիւնը՝ առաւելազէս այդ շրջանակին մէջ:

(1) Այս բառը տաղերս զրոյը խոչըրազբեց:

Բառ մը ուրիշ լեզուէ մը փոխառիկ նկատելու համար բաւական նկատուած է անոնց ունեցած մէկ նմանութիւնը. այսպէս անեղ (արհեսր) = սեպուհ, առանց նկատի ունենալու անոնց իսկը: Այս ուղղութեամբ ինչ զիւրին է մեղի համար ըսել.

Երբ. մահիրի (ջնջցից) = Հայ. մահ
» ֆնա (գնել) = » գնել
» հարկու (սպանել) = » հարկանել առանց նկատի ունենալու հայերէն բառերուն երեքին ալ հայեցի ըլլալը (Հնի.): Քիչ մը ետք պիտի տեսնենք Հաճնոյ գաւառաբարբառէն առնուած պիլլիկ (կացին) բառին մեր կողմէ դէմընդդիմուած երբ. փաղակ (երկու բաժնել) բայր: Բայց ասիւկա չի նշանակէր թէ այդ բառն անպայման երայեցերէնէն փոխ առնուած ըլլայ. վասնզի, նախ, այդ բառը զոյսւթիւն ունի բազմաթիւ լեզուներու մէջ — երբ. փաղակ, արբ. չէ, արմ. փիկիք, ասոր. փիշայու, հայ. պիլլիկ, սում. պաղակ, յոր. ուժեսչ, սնակ. բարյու — . երկրորդ, երկաթը ինքնին տաօօ էր հրէից համար, որոնք իրենց մանզազն ու արօրը, հայլն, փղտացիներուն շինել կուտային: Նոյն իսկ « սրբատաշ քար » բացատրութիւնը մեզի կ'ըսէ՛ թէ անոնք քարը երկաթով չէին կուաներ՝ որպէսզի անսուրը նկատուած բան մը չնպի, այլ իրարու չփելով կը յդկէին:

Իր ցանկին մէջէն առնելով մածոն բառը, զոր հարցական նշանով (և իրաւամբ) դէմընդդիմուած կը զտնենք երբ. մազոն (կերակուր) բառին, կարելի՞ս բան է որ փոխառիկ եղած ըլլայ: Հայաստանի ժողովուրդն առջի մէկ օրէն ունէր այժ, կաթ և ասէկ պատրաստուած ուտելիքը, որուն բնականաբար անուն մը կուտար՝ մածոն (*), թանձրացած կաթի մասզիլու կամ մածանելու երեսյթէն առնուած բառ մը:

(*) Ո՞րչափ կ'ուղենք մածունին ի հնուց անտի հայոց մէջ գոյութիւն ունենալուն նկատմամբ զիմել հետեհեալ զրուագին սոսոյդ աղբիւրին և Սաղէս է պատահածը՝ եթէ չենք սիսալիք. — Հայ մը Ամերիկայի մէջ մածուն ծախսելու մենաշնորհը կ'ուղէ կառավարութենէն, ու կ'առնէ: Աւրիշ հայ մըն ալ կը ծախէ. անհամածայնութիւն. դատարան, վերջինս՝ վճիռ կարենալ տալու համար մածունի պատութեան պէտք կը զգայ ու կը դիմէ վենեստիկեան Հարց: Մածունը հայ անհատի մը գիւտը չէ, այլ աղջին հին մէկ ուտելիքը՝ կը պատասխանէ Հ. Ալիշան:

Բայց աստի, յամորեկին երբ. իամեկրէն առնուելը հասկնալի է — վասնզի եթէ այդ բառը վերադարձնենք առանց վամորաք չենք մնար, քանի որ, ունինք հայեցի զանգուած և հաց բառերը — . ծով բառին երբ. ցոմէն գալը ընդունելի է — քանի որ մեր հեթանոսութեան ըրջանին հրեաներուն յատուկ էր ծով պահել — բայց մածունին փօխառիկ ըլլալու վորկածը խոտելի է, որուն, իբրև վաղնջական ծանօթ ուտելիքի՝ ուրիշ բառ մըն ալ չունինք:

Ահաւասիկ շարք մը իսկապէս սեմական բառերու՝ յօդուածագրին մնացած 15 բառերուն վրայ յաւելլիք.

| | | | |
|----------------|-----------|--------|-----------|
| ողիրթա (ղղեակ) | = բերդ | մելեխ | = մաղս |
| ողիրթաթ | = բակեղար | շիր | = շարական |
| կալութ | = զաղուր | նէրտ | = նարոս |
| մէլլա (գալար) | = մազաղար | քարքօմ | = երեսմ |
| աղիր | = դարիր | լիօնա | = լիբանոս |
| շահատու | = շահատակ | ահալ | = նալուէ |
| բէրկէմ | = բարգման | | |

Իսկ հետեւեալներն ալ զիրար կը յիշցիցնեն. ապագային մատենագրական պըրապըրուներով ձեռք բերուելիք տուեալներու կը կարօտինք անոնց դիրքը որոշելու համար: (Հիւրեշման և Թիրեաքեան չունին այս բառերը).

Երբ.

Հայ.

| | |
|--------------------------|-------------------------|
| կարար (զօցել) | = կափարիչ |
| քափար (զիւղ) | = զաւառ |
| ցարաւ (զգորաւնս այրելու) | = ծարաւ |
| արմօն | = ամօւր, ամոց |
| կանա (պարտէց) | = կանաչ |
| խամօթաւ | = շամանդաղ |
| խարուզ | = շարոց |
| թիրա (պաշարամ) | = թիրախ |
| թախանան | = թախանձել |
| քաւէտ | = քաղիր (ռմկ. + քաղէյր) |
| բորէնա | = բօրն |
| փաւաք | = պիլէկ (ռմկ.) |
| փուր (բարկուրին) | = փրփաւ |
| մարօր (բոյն) | = մեռը |
| սաթար (ծածկել) | = սատրանց (sarrwānq) |
| դլուզ | = կաղով |
| քիր | = զերան |
| շաիթ (փուշ) | = շիրոց (խայրոց) |
| թար (նաւանի) | = սառ |
| արա | = արածել |
| քուց զէ տարտար | = «փուշ եւ տատակ» |
| արէց (արբ. + արշ) | = արս |
| ար (թշնամի) | = ազարհամարհ |

Հաւալ

= բալիկ^(*) (Սարեացւոց
[բարբառով] Բաւալ)

Հետագայ բառերու մասին թէև զիւտուներն իրենց խօսքն ըսած են, բայց անհարկի չենք տեսներ մեր կողմէն երբայիցերէն բառեր դէմքնդիմէլ. այսպէս.

պրա. հայ. եր.

(Ըստ Թ. ի.) հարիսա հերիսա արիս (ցարենէ [իերալուր մը])

(շ շ և և Հ. ի.) զաօ, զոն զոն զաւան

(շ շ և և) սավանն սաւան սամանիածկեն

(շ շ և և) մալիմ մալալ (որուն

[աւելի մօս է մալեալը]

Հետեւեալ բառերուն համար Հիւրշման կ'ըսէ՛ թէ չի գիտեր անոնց ազրիւրը. և թէ՛ թերեւս հայերէն ըլլան և ուրիշներուն փոխանցուած.

հայ. եր.

բենեզ (տճ. պէզ) = փէշէթ

չաման = քամոն

զմուռոս = մօր

Այս բոլոր երբայիցերէն բառերը տուզերս գրողին հաւաքածներն են և վատահնի հեղինակութեանց օգնութեամբ ուսումնասիրուած ։ Ընթերցողը կը տեսնէ ու կոչնակոի մէջ երեցած և մեր կողմէն քննութեան բռվէն անցած բառերու ցանկերուն թերի ըլլալը, որոնց վրայ մը աւելցուցածէն դուրս կը մնան ձեռնհասներու տեսած ցանկերը։

Այս առթիւ կ'ուղէինք անցողակի պատասխան մը տուած ըլլալ ժամանակին ժամանակի մէջ ժամանակ վատնող Պ. Մարգարեանին, որ Հ. Աճառեանի՝ տաօը (Կթէ չենք սխալիր) բառերն առնելով կ'ուղէր քննադատել զանոնք, այժին, և այլն, յունարէնի հետ ունեցած յարաբերութիւնը բոլորովին ուրանաւորով — անշուշտ ազգա-

սիրական զգացումներով։ Բայց գժուար է ընդդէմ խթանի աքայել։ Լեզուարանութեան լոյսին տակ՝ թէև համեմատաբար նոր ծագած՝ չենք կրնար փոխառութիւնները և տարբեր ազրիւրները շփոթել, և ամէն օտար բառ յիշեցնող հայերէն բառերը փոխառիկ նկատել Պ. Կարապետանի պարագային, և կամ միւս ծայրայեղութեան երթալով՝ ամէն բառով հայկական ծագում վերպարել Պ. Մարգարեանի պարագային։ Աթերեւս աւելորդ չըլլայ զիտել տալ հոսթէ լեզուական ուղղակի կամ անուղղակի փոխառութիւնները, որոնք բաւական ստուար թիւ մը կը կազմեն մեր լեզուին մէջ, շատերու այնպէս կարծել կտւտան՝ թէ հայերէնը մուրացածոյ լեզու մըն է իր կազմին մէջ։ Պէտք է ըսել սակայն՝ որ այդ ուղղակի փոխառութիւնները մեր պատմական անցեալին վրայ տպաւորուած հետքեր են զրացի զօրաւոր ազգերու ազգեցութեան չնորհիւ, բայց կա՞ն նաև անուղղակի փոխառութիւններ՝ որոնք տոհմային լեզուին վաղնջական տարբերն են, նախնական նորունկ խնամութիւններու յայտարար նշաններ, որոնցմօվ մեր ցեղին հնութիւնը պիտի կրնայ ճառապայթել իրականութեան մէջ, ևթէ որ մը լեզուարանական զիտութիւնը յաջողի սրբել իր բազմապտուղ կալլ՝ ցորենն ու յարդը իրարմէ զատող հեծանոցին ներքեւ։ Մնաց որ՝ լեզուի մը էական մասը կը կազմեն ոչ միայն այնչափ բառերը, որչափ Քերականութիւնը՝ որով բարբառի մը ինքնուրոյն հանգամանքը կը շեշտաւի, և այս տեսակտով՝ Հայերէնը արդէն իսկ առանձնայտուկ լեզու մը համարուած է զիտուններէն, Հնդկերոսական ընտանիքին մէջ ։ (Դուրեհան Ս.):

1932 Յունի 30

Լոնդոն

ՇԱՀԱՐԾ ՎԱՐԴԱՊԵՏ



(*) Դուրեհան Ս. (Այր. Հայ. Բնաբթ. էջ 47) բալիկը կը հանէ տաճկերէն բալանէն (տաճկերէնը անշուշտ պէտք է խոզովակ մը նկատել հայերէնի համար՝ այս պարագային). այսպէս.

թալան > թալանել, թանել > թալել
ինչպէս որ

կլանել > կլնել > կլել
ելանել > ենել > ելել, և այլն։